

Ա Զ Դ

Ի նկատի ունենալով Տաճկաստանի — մաս-	
նաւորապէս գաւառներու — Հայոց նիւթական-	
անձուկ կացութիւնը և գոհացում տալու հա-	
մար մեղի ուղղուած խնդրանքներուն, որոշեցիւր	
մեր հետևեալ հրատարակութեանց գինը զեղ-	
չել :	2 ֆր.
Նահապես քուչակի դիւանը	
Մ. Պէտիկաւելեանի ներուածներն ու	
նառերը	2 "
Ա. Զօպանեան — քերուածներ —	3 "
Poèmes arméniens anciens et mo-	
dernes	1 "
Les massacres d'Arménie	1 "
Անաթոլ Ֆրանս, Եպիկուրի պարտեզը	
(Հատուածներ), Հայ թարգմ.	25 սնդ.
Ալֆրետ ուր Վ. Բնեի, քերուածներ	
Հայ թարգմ.	25 "
Իսկ Անահիսի տարեկան բաժանորդագնին	
վրայ ևս պատրաստ ենք զեզչ մ'ընել ամէն	
անոնց որ յատկապէս պիտի դիմեն մեզ այդ	
մասին :	
Գնել ուղղողները պէտք է դիմեն մեզի կամ	
մեր Տաճկաստանի գործակալներուն :	

ԳՈՒՅՔԻՆ, ԳՈՒՐՈՒԺՈՒՆ

Զ Ա Ր Դ Ը

(1895—1896)

Գինն է 50 սանթիմ

Դիմել՝ Կուտաէմբէրկ գրավաճառանոցին
Թիֆլիս

Ա. ԶՕՊԱՆԵԱՆԻ ԵՐԿԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Գին՝ Ձրամ

Les massacres d'Arménie,

Préface de G. Clémenceau,

1

L'Arménie, son histoire, sa littéra-

ture, son rôle en Orient ; introduction

d'Anatole France.

1

Zeitoun, depuis les origines jusqu'à

l'insurrection de 1895, par Aghassi ;

traduction française : préface de Victor

Bérard.

—

Նահապես Քուչակի դիւանը (քննական

ուսումնասիրութեամբ հրատարակուած)

2

Poèmes arméniens anciens et

modernes, traduction française,

précédée d'une étude sur la poésie et

l'art arméniens par Gabriel Mourey.

2

Chants populaires arméniens,

traduction française avec une intro-

duction et des notes : préface de Paul

Adam. (պակուած՝ Ձրանսական Ակա-

դեմիային) :

3,50

Միքայէ Պէտիկաւեանի ներուած-

ներն ու նառերը, ծահօթազրութիւն-

ներով հրատարակուած,

1

Les Trouvères arméniens, tra-

duction française, avec une intro-

duction et des notes.

3,50

Միքայէ Պէտիկաւեանի կեսնին ու

զործը, քննական ուսումնասիրութիւնն .

3

Քերուածներ

5

ԵՆԵՀԻՏԸ պիտի հրատարակուի այսուհետեւ կանոնաւորապէս՝ երկու ամիսն անգամ մը Ներկայ տարեցը կը սկսի Եսլրիլ-Մայիսին եւ պիտի լրանայ 1910ի Մարտ-Էպրիլն :

ԵՆԵՀԻՏԸ պիտի ունենայ բովանդակութիւն մը այլազան ու բազմակողմանի (գրականութիւն, գեղարվես, գիտութիւն, խմասայրութիւն, բաղամական եւ ընկերական հարցեր, եւն)։ Տիրող բաժինը պիտի կազմին հայոց հին ու նոր կեանքին, գրականութեան եւ արուեստին վերաբնող գրուածիներ։

ԵՆԵՀԻՏԸ ունի իր որու ուղղութիւնը, որ կը յայտնուի իր տնօրենին ստորագրութիւնը կրող գրութեանց մէջ, բայց եւ կը հիւրնկալէ գրուածիներ տարբեր ուղղութեամբ, երբ անոնց հեղինակը ունի անկեղծութիւն եւ տաղանդ։

ԵՆԵՀԻՏԸ աշխատակցին խոսացած են ոռուահայ եւ թբահայ ամենէն հեղինակաւոր գրագէներէն, ինչպէս եւ մեր նորածիլ տաղանդաւոր գրողներէն, շատերը։

ԱՆԱՀԻՏԸ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

Ամերիկայի Միացեա-Նահանգաց ընդհ. գործակալ

ՏՐ. Ա. Բ. Շ. ՏԵՐ-ՄԱՐԿՈՍԻԱՆ

Սինգրըլ Գոլս	Պարոն	Ամաչակ Ռառուկեան
Բազու	»	Ատեփան Ալէրձեան
Դանիրէ	»	Արմենակ Ատիլեան
Թաւրիզ	»	Ա. Բ. Շ.
Թիմիլս	»	Ա. Մէլքոնմեան
Տանկաստան		Պալենց զրատուն
Ա. Թոլխու		Պաւթեան զարծակալութիւն
		Պալենց զրատուն
		Վ. Շիգրան զրատուն
Իզմիր	Պ. Գրիգոր Յ. ՏԵՐ-Մինասեան	
Սամսոն	»	Յարութիւն Յ. Տիգանեան, « Արարատեան » պրատակ
Պարտիզակ	»	Միւլքոն Յովակիեան
Շապին-Դարանիստ	»	Ամաչան Հիւսիսեան
Վան	»	Տիգրան Զիմունի
Սվագ	»	Ամաչան Մուկովեան
Ռուսուզ	»	Գառնիկ Մազմանեան
Ֆիլիպէ	»	Թագուր Հինդեան

„ԱՆԱՀԻՏԸ“Ի ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՑՄԱՆԵՐԸ



ԱՆԱՀԻՏԸ կը հրատարակուի երկու ամիսն անգամ մը՝ Բաժանորդագինն է տարեկան՝ 10 Ֆրանֆ (Ֆրանս), 12 Ֆրանֆ (օսար երկիրներ)։

2 տուար (Եմերիկա), 5 ոռուալի (Խուսիա)։

Վեցամսուայ՝ 5 Ֆրանֆ (Ֆրանս), 6 Ֆրանֆ (օսար երկիրներ), 1 տուար (Եմերիկա)։

3 ոռուալի (Խուսիա)։

Յօդուած եւ բաժանորդագին դրկել հետեւեալ հասցեին։

A. TCHOBANIAN

17, Rue La Bruyère, Paris